2206 8 ՍԷՊՏԵՄԲԵՐ 1891 ՀՈԿՏ. 14 ԲԱԶՄԱՐ ԻՐԹԷՍԻ ՆԻԻՍԻԷՍԻ 20 ԲԱՐԱ ԱԼԱՖ. 26 ՀՈԿՏ. ՀԷ ՊԷՊԻԼ ԷՎԷԼ ՀԷ ՊԷՊԻԼ ՀԷ ՊԷՊԻԼ ՀԷ ՊԷՊԻ

ՏԱԽԻԼԻՑԷ

—

ԹԷՎՃԻՀԱԹ

Մէքեաթիպի իտատէ միւտիրիէթի՝ մէքեաթիպի իպթիտայէ իտարէսի պաշ քեաթիպի Մուսթաֆա պէյէ։

Մէքեաթիպի իպթիտայէ իտարէսի պաշ քիթապէթի՝ մէքեաթիպի բիւշտիէ վէ խուսուսիէ միւֆէթթիշի Բասիխ էֆ։ եէ թէֆվիզ պույրուլմուշ տուր։

—

Թէշրիֆաթի խարիճիէ Իպրահիմ պէյ էֆ։ հազրէթլէրինէ Ֆիլէմէնք տէվլէթի թարաֆընտան մա բլաղ 2 նճի բիւթպէտէն Լիոն Նէլրլանտ նիշանը իթա օլունմուշ տուր։

—Ավսթրիա սէֆիրի էվվէլքի կիւն Պապը Ալիտ սատրազամ, խարիճիէ նազրը վէ միսթէշարը հազարթըյլա կէօրիւշմիւշ տիւր։

—Եէվմի մէզքիւրտէ Ֆրանսըզ սէֆիրի Մ։ Գամպոն ճէնապլէրի թարաֆընտան պազը վիւքէլաի ֆէխխամ, վիւզէրա վէ ըճաշ իլէ մէմուրինի քիրամտան բէք չօգ զէվթ՝ Պէյօղլունտա վագը սէֆարէթխանէտէ գապուլ օլունմուշլար տրր։

Իշպու ըէսմի գապուլտէ սէֆիր հազրէթլէրիյլէ մէմուրինի սէֆարէթ, տավէթլիէր հագգընտա իգհարը իհթիրամաթ իթմիշլէր տիր։

—Ռուսիա իմբէրաթօրու Ալէքսանտր հազրէթլէրի կէլէճէք նոյեմբերտէ Լիվատիաեա կիտէճէքլերի ճիհէթլէ, տէվլէթի միւշարիլէյհանը Տէրիսաատէթ սէֆիրի Մ։ տը Նէլիտօֆ ճէնապլէրինին տախի մահէլլի մէզքիւրէ պիլազիմէ, բասիմէի իսթիղպալ իլճա իտէճէքլերի իշիտիլմիշ տիր։

—Շիգակօ սէրկիսի զօմիսիօնու կէչէն բէնչէնպիհ կիւնիւ Ազարեան Արիստակէս էֆ։ հազրէթլէրինին թահթը րիեասէթլերինտէ օլարագ իճթիմա իթմիշ, վէ իշպու իճթիմատէ քեաֆֆէի ազա հազրը պուլունտուղու հայտէ, էվվէլա՝ զօմիսիօնուն պունտան պէօյլէ Ամերիգա զօմիսիօնուլլա տօղրուտան տօղրուեա միւնասէպաթա կիրիշմէսի, վէ պու պապտէ խարիճիէ նէզարէթի վասըթասըյլա Վաշինկթօն սէֆարէթի սէնիրեէսինէ մալիումաթ վէրիլմէսի։ սանիէն՝ սէրկիեէ նէ կիպի եշեա կէօնտէրէճէքլէրինի իշար իթմէք իչին մէմալիքի Շահանէ տախիլինտէ պուլունան էրպապը սանաի վէ ֆապրիգաթօրլարա թահրիրաթլար կէօնտէրիլմէսի թահթը գարարա ալընմըշ տրր։

—Պէյրութ իլէ Շամ արասընտա ինչա օլունաճագ պուխարլը թրամվայ խաթթընըն սահիպի իմթիեազը Հասան Պէհիմ էֆ։ պիր միլեօն ֆրանգ սերմաեէ իլէ պիր շիրքէթ թէշքիլ իթմիշ տիր։

Մէզքիւր շիրքէթին նիզամնամէի տախիլիսի թիճարէթ վէ նաֆիա նէզարէթի ճանիպինտէն թաստիգ օլունմուշ տուր։

—Ճէմիյէթի թրպպիեէնին ճումաա կիւնիւ վուգու պուլան իճթիմաինտէ, էրմէնի խասթախանէսի սէր ճէրրահը տօգթ։ Եաղուպեան էֆ։ 18 այ զարֆընտա մէզքիւր խասթախանէտէ թէտավի օլունան խասթալարը ըսթաթիսթիգինի թագտիմ իյլէտիկի կիպի, տօգթ։ Զարդարեան էֆ։ տախի Ալմանիա խասթախանէսինտէ տօգթ։ Գամպուրօղլու թարաֆընտան իճրա օլունան պիր ամէլեաթատան պահս իյլէմիշ, վէ ամէլեաթը իճրա օլունան խասթա պիր գաալն օլուպ, քէնտինտէն 8 քիլօկրամ աղըրլըղընտա իքի պիւեիք ուր չըգարըլըզընը, վէ խասթանըն շիֆաեապ օլտուղունու պէեան իլիմիշ տիր։

Տօգթ։ Զօէրոս բաչանըն ավտէթինտէ, ուեուզ իլէթիլէ էպէ գարըլար մէսելէսի վէ սակր մէսելէլէր հագգընտա պիր թագըմ մուհիմմ թըպպիեէ մատտէլերիլէ իշթիղալ օլունաճագ տրր։

—Պաղտատ տէմիր եօլու թէշէպպիւսիւնտէ Գամնթօ պանգասընը տախի ալեագատար օլտուղունու էվվէլքի կիւնքի նիւսխէմիզտէ եազմըշ իտիք։ Պու հավատիսին եանլըշ օլտուղու մուախխարէն թահգըգ գըլընմըշ տրր։

—Բրէնս Ֆէրտինանտըն վալիտէսի բրէնսէս Գլէմանթին պիր միւտտէթ Սօֆիատա իգամէթ իթմէք իւզրէ շէհրի մէզքիւրէ կէլէճէկինտէն, միւշարիլէյհանը իսթիգպալի իչին բրէնս Ֆէրտինանտըն սիւրաթ գաթարըյլա Զարիպրօտա ազիմէթ իյլէտիկի՝ Սօֆիատան պա թէլէկրաֆ պիլտիրիլիեօր։

—Սալթանաթը Սէնիլեէնին Պէրլէն սէֆարէթի աթաշէ միլիթէրի գայմագամ Խայրի պէյ սիւրաթ գաթարըյլա Տէրիսաատէթ կէլմիշ տիր։

—Պավիէլա գրալըզընը Բուսիա հիւքիւմէթի նէզտինտէ սէֆիրի օլուպ, 15 կիւնտէն պէրու Տէրիսաատէթտէ պուլունարագ, Ալմանիա սէֆիրի պարօն տը Բատովիչին միւսաֆիրի պուլունան գօնթ տը Լէրխենֆէլտ, էրզան պույրուլան միւսաատէի սէնիյյէ իւզերինէ պու կիւն Թօր-գաբու սէրայընտա վագը Խազինէի Հիւմաեունու զիեարէթ իտէճէք, վէ պու ագշամ Շարգ սիւրաթ գաթարըյլա Պէրլինէ ազիմէթ իտէճէք տիր։

Միւշարիլէյհ գօնթ՝ պունտան 2-3 սէնէ էվվէլ Տէրիսաատէթէ կէլմիշ, վէ օ սըրատա հուզուրը հազրէթի Բատիշահիեէ գապուլ պույրուլարագ, պիրինճի բիւթպէտէն Մէճիտի նիշանը զիյշանըյլա թալթիֆ գըլընմըշ տրր։

—Օսմանլը պանգասը միւտիրի ումումիսի Սըր Էտկար Վինսընը թարաֆընտան ճումաա ագշամը պիր զիեաֆէթ քէշիտէ գըլընարագ, Ինկիլթէրրա վէ Ֆիլէմէնք սէֆիրլէրի, վէ Ֆիլէմէնք սէֆիրինին զէվճէսի, վէ Ինկիլթէրրանըն Թէհրան սէֆիրի իլէ սէֆարէթի մէզքիւրէնին աթաշէ միլիթէրի տավէթլի օլարագ հազրը պուլունմուշլար տրր։

—Իսկիւտար բուսումաթ իտարէսի էվվէլքի կիւն Հայտար-բաշա ըսթասիօնունա նագլ իլէ, ումուրը մէմուրէսինէ պաշլամըշ տրր։

—Ռուսիա սէֆիրի իլէ զէվճէի միւհիթէրէմէսի վէ տիկէր պազը զէվաթ Գօլքիտ վաբօրուլլա Իզմիտ կիտիպ, օրատան գաթարը մախսուս իլէ Պիլէճիկէ գատար կիտէրէք թէֆիէրրիւճ իյլէտիքտէն սօնրա, եէնէ մէզքիւր վաբօր իլէ Տէրիսաատէթէ ավտէթ իթմիշլէր տիր։

—Ինկիլթէրրանըն Թէհրան սէֆիրի օլուպ, չէնտ կիւնտէն պէրու չէհրիմիզտէ պուլունան Սըր Ֆրանգ Լասէլ իլէ աթաշէ միլիթէր ժէնէրալ Կօրսոն մահէլլի մէմուրիեէթլերինէ միթէվէճճիհէն էվվէլքի կիւն Տէրիսաատէթտէն հարէքէթ իթմիշլէր տիր։

—Պիր գաչ կիւն էվվէլ Իզմիր լիմանընտան հարէքէթ իթմիշ օլան Ինկիլիզ զրհլըլարընը, Ագաէնիզ տօնանմասըյլա պիրլեշերէք, պէշ օն կիւն սօնրա եիրմի բարչա օլտուղու հալտէ եէնէ մէզքիւր լիմանա կէլէճէքլերի էմբարսիալ զաղէթասընտա օգունմուշ տուր։

—Մուամէլաթը զիեատէ օլան Տէրիսաատէթ վէ Պէյօղլու թէլէկրաֆ մէրքէզլէրինտէն չըգան թէլէկրաֆնամէլերէ թէէմինի մուամէլաթ զըմնընտա սօղուգ տամղա վէ սահր մէրքէզլէրտէ տախի մէրքէզ մէօհրիւ տարպը ուսուլ իթթիխազ գըլընմըշ օլտուղու՝ թէլէկրաֆ վէ բօսթա նէզարէթինտէն պէեան իտիլիեօր։

—Գըրըմ մուհաճիրլերինտէն 270 նուֆուսը Քէօսթէնճէ թարիգիյլէ Տէրիսաատէթէ կէլէճէքլերի, վէ պուրատան տախի Մուտանիա թարիգիյլէ հարաի Հիւմաեունտա իսքեանլերի զըմնընտա օլ ճանիպէ կէօնտէրիլէճէքլերի իշիտիլմիշ տիր։

—Ասաքիրի պերիեէ վէ պահրիեէի Շահանէ իչին չուխա իմալ իթմէքտէ օլան ֆապրիգաի Հիւմաեունընը Իզմիտտէն սէքիզ օն քիլօմէթրօ ուզագտա օլտուղու մալիւմ տիր։

Մահէլլի միւթէսարրըֆը Սըրրի բաչա հազրէթլէրինին հիմէմ՝ու մէսաիի մասրուֆլէրի սաեէսինտէ Իզմիտտէն օրաեա գատար պիր կիւզել եօլ թէմտիտ վէ ինշա օլունմուշ իսէ տէ, Իզմիտտէն ֆապրիգաեա եիւք վէ ֆապրիգատան շըմէնտըֆէր մէվգիֆինէ չուխա նագլը իչին սէնէվի ալթը եէտի եիւզ լիրա մասրաֆ իսթիհսարընա մէճպուրիեէթ հասըլ օլմագտա պուլունմուշ տուր։

Իզմիտտէն ալընան մալիումաթա նէզարէն, պու քէրրէ մաարուֆ պիր միւհէնտիս պիր եօլ իւզերինտէն պուխար իլէ իշլեր պիր թըրամվայ խաթթը թէմտիտ վէ ինշասընը թէքլիֆ իթմիշ, վէ պու խաթթըն տէօրթ պին պէշ եիւզ լիրա մասրաֆլա վիճուտէ կէլէճէկինի վէ իտարէսի իչին սէնէվի վուգու պուլաճագ մէսարիֆին իւչ եիւզ լիրայի թէճավուզ իթմէեէճէկինի իլավէթէն տէրմիեան իյլէմիշ տիր։

Իշպու շըմէնտըֆէր իլէ շէհիրտէն ֆապրիգաեա վէ ֆապրիգատան շէհրէ կէօնտէրիլէճէք էշեա վէ մամուլաթտան պաշգա, օ ճիվարտա քեալին սէքիզ օն գարիեէնին եօլճու վէ էշեասը նագլ օլունաճաղընտան, պու սաեէտէ իտարէ մէսարիֆի ֆազլասըյլա չըգարըլըգտան սօնրա, օ ուզուրտա սարֆ օլունան մէպալիզ տախի պիր գաչ սէնէ զարֆընտա խթիֆա օլունապիլէճէք տիր։

—Անասըլ Իզմիտ սանճաղը տախիլինտէ Պաղչէճիք գարիեէսինտէն օլուպ, պիր չօգ սէնէլէրտէն պէրու Տէրիսաատէթտէ Կէտիք-բաչատա իգամէթ իթմէքտէ օլան Մկրտիչ ադա նամընտա պիրի, քիւֆէճի օտունու սաթմագ իւզրէ կէչէն հաֆթա եալօվա տախիլինտէ Ադ գարիեէսինէ կիթմէքտէ իքէն, էսնաի բահտէ սաաթ 12 բատտէլերինտէ իւզերինէ պիր գաչ բիչի հիւճում իտերէք գաթլ իթմիշլէր տիր։

Մագթուլուն սէնաաթընտա պիր բաքիպի օլուպ, անրն ատէմլերի թարաֆընտան գաթլ իտիլմիշ օլտուղու զանն, վէ ճանիլեր՝ հիւքիմէթի մահէլլիեէ թարաֆընտան թէհարրի օլունմագտա իմիշ։ (Արեւելք)

—Սեպտ։ 20 տէ Սէլէֆքէտէ չէտիտ պիր զէլզէլէ վուգու պուլուպ, 20 սանիեէ գատար իմթիտատ իթմիշ իսէ տէ, հիչ պիր կէօնա սագաթլըգ վուգու պուլմամըշ տրր։

—Քէրէսթէճիլերտէ պէքճիլիք իտէն Յովհաննէս նամ շախս, սիւն քէրէսթէճի էսնաֆընտան Յովհաննէս աղաեա միւրաճաաթլէ, քէնտինտէն ալաճաղը օլան մէպլաղըն իթաասընը թալէպ իթմէսինէ, վէ մէպլաղը մէզքիւրուն հէման վէրիլմէսինի մուսիրրանէ թալէպ իթմիշ օլմասընա մէպնի, մէրգում Յովհաննէս աղա հիտատէթլէնիպ, պէքճի Յովհաննէսի վուրուպ ճէրհ իթմիշ, վէ մէճրուհ իլէ ճարիհ տէրտէսթ իտիլէրէք, Զապթիեէ նէզարէթինէ կէօնտէրիլմիշլէր տիր։

ՐՈՒՄ ԲԱԹՐԻԿԻՆԻՆ ԻՆԹԻԽԱՊԸ

Բում բաթրիգի ինթիխապը իչին թէշէքքիւլ իտէճէք մէճլիսինտէ պուլունաճագ զէվաթը ինթիխապը իչին բաթրիգ գայմագամը էֆէնտիին լիեասէթի թահթընտա օլարագ մէճլիսի միւթէլիթ իլէ սինօդ ազասը կէչէն ճումաա կիւնիւ պիլիճթիմա պէր վէճճի աթի ինթիխապաթը իճրա իթմիշլէր տիր։

Բաթրիգխանէ մէմուրինի միեանընտա Լօզոֆէթ Սթավրաքի պէյ հազրէթլերիյլէ բաթրիգխանէ գարու քէթխիւտասը Անթուան Իքիտիս էֆ։ վէ վէզնէտար Սիմէօն Բարատաքի էֆ։ ինթիխապ իտիլտիկի կիպի, մէմուրինի տէվլէթտէն օլարագ սէր թապիպի հազրէթի Շէհրիեարի Մավրօեէնի բաշա հազրէթլերիյլէ Գօսթաքի Ատօսիտիս բաշա հազրէթլերի վէ Բասբալի էֆ։ վէ մէմուրինի ասքէրիեէտէն Իսբիրաքի բաշա իլէ Եօրկի Բարլօս էֆ։ վէ մէմուրինի միլքիէտէն Եօրկիատիս, Վիթինօս վէ Սկարիտիս էֆ։լեր, վէ էրպապը Ֆինունտան ավօգաթ Եօրկիատիս էֆ։ իլէ Ամախօբուլօս, Մագրիտիս վէ տօգթօր Քլայտիթի էֆէնտիլեր ինթիխապ օլունմուշլար տրր։

* * *

Էվվէլճէ ինթիխապ իտիլմիշ օլան 28 ազա միեանընա, պու քէրրէ Անթօյի զազէթասը սահիպի իմթիեազը Սուլիտ էֆ։ իլէ Զախարիապլօս էֆ։ տախի պիլ ինթիխապ տախիլ իտիլմիշլէր տիր։

ԳՕԼԷՐԱ

Հոկտ. 10 վէ 11 տէ 48 սաաթ-տա Շամտա գօլէրատան 81 մրուապ վէ 25 վէֆիեաթ վէ էսկի մրուապլարտան 27 թէլէֆաթ վուգու պուլմուշ, վէ հոկտ. 16 տա 81, վէ 17 տէ 89 վէֆիեաթ վուգու պուլուպ, Հալէպտէ իսէ գօլէրատան վուգուաթ օլմամըշ տըր։

—

Ատանատան կէլէն ամէլէ կիրուհինտէն 400 գասար էշխաս՝ Պէհէսնի ճիհէթինտէքի խաթթը մուհաֆազաեը ճէպրէն կէչմիշ օլտուգլարը՝ Խարբութ վիլայէթինէ խապէր վերիլմէքլէ, իթա օլունան էվամիրի միէսսիրէ իլէ սէվգ օլունան գուվվէի զապթիեէ՝ պունլարտան 215 նէֆէրինի Հիւսնի-Մունսուր թարաֆընտա տէրտէսթ իտէրէք, գօրտօն ալթընա ալարը կիպի, գուսուրլարը տախի օ թարաֆտաքի գազալարընն հանկը ճիհէթինէ սավուլմուշլար իսէ, թուլթուլուպ թէհաֆֆիզխանէլէրէ իտխալլերի տերտէսթ իտուկինէ տաիր ճէվապէն մալիմաթ ալընմըշ, վէ չու հալտէ էշխասը մէրգումէ Մալաթիա գազալարընը պուլաշըգ իթտիկինտէն, Մալաթիա շէհրինին էօթէ թարաֆընտա վէ միւլհագաթը իլէ շէհրի մէզքիւր արասընտա մուվագգաթէն վէ իհթիեաթէն պիր իքինճի գօրտօն տահա թէշքիլինէ լիւզում հասը օլարակ իճապը իճրա օլունմուշ տուր։

ԹԻՒՃԱՐԻԵԷ

—

Բիեացամըզըն ահվալը ումումիեէսին. տէ կէչէն հաֆթաեա նիսպէթլէ չայեանը գայտ վէ թիզքեար հիչ պիր թէպէտտիւլաթ կէօրիւլմէմիշ, վէ պուղտայ ֆիեաթը պէհէր քիլէտէ 20 բարա թէրագգը իթմիշ տիր։

Ու հաֆթա զարֆընտա 10 պին քիլէ սէրթ պուղտայ կէլմիշ, վէ Ռումէլի վէ էտիրնէ մալինին պէհէր գըյեէսի 41 պուչուգ 42 բարաեա, թէքիր տաղը վէ Սամսօն մալինին պէհէր քիլէսի 21-21 պուչուգ ղրուշա օլարագ քեամիլէն սաթըլմըշ տըր։ Ու հաֆթա զարֆընտա էլտէ պուլունան 9000 քիլէ եումշագ պուղտայ քեամիլէն սաթըլմըշ, վէ հաֆթանըն սոն կիւնլէրինէ տօղրու վիրուտ իտէն 4000 քիլէեէ հէնուզ միւշթէրի զուհուր իթմէմիշ, վէ սաթըշ ֆիեաթը տաիր Ֆիլիպէ մալինին պէհէր քիլէսի իչին 24 պուչուգ վէ 25 պուչուգ, վէ էտիրնէ մալինին պէհէր քիլէսի իչին 23-23 պուչուգ ղրուշ բատտէլէրինտէ պուլունմուշ տուր։

Էլտէ մալ պուլունմամասընտան, վէ մէվրուտաթը Քըգտանընտան Նաշի կիրդա վէ ազիմա պուղտայը իւզէրինէ մուամէլէ կէօրիւլմէմիշ, վէ չավտար իւզէրինէ տախի մուամէլէ օլմամըշ իսէ տէ, քիլէսի 11 պուչուգ 12 ղրուշտան 8000 քիլէ արբա, վէ գըյեէսի 24 բարատան 15 պին գըյեէ եուլաֆ սաթըլմըշ տըր։

Ունա կէլինճէ, պու հաֆթա 3000 չուվալ Օտէսա մալի կէլմիշ, վէ պունուն 2000 չուվալը սաթըլմըշ, վէ քէրէք իւզէրինէ ըէվաճը մուամէլէ վուգու պուլմուշ տուր։

Ու հաֆթա զարֆընտա պէհէր 100 գըյեէսի 108-115 ղրուշտան 130 չուվալ ֆասուլեա, վէ 350 չուվալ նոհուտ սաթըլմըշ, վէ նոհուտ ֆիեաթը թէրագգըեա մէյեալ օլուպ, էլեէմ 50-60 բարա բատտէլէրինտէ պուլունմուշ տուր։

Մէվճուտուն Քըգտանընտան նաշի պաղլա իոգէրինէ մուամէլէ օլմամըշ, վէ էվրօբա իչին գըյեէսի 90-91 բարատան 800 չուվալ սիսամ վէ գըյեէսի 51-54 բարատան 800 չուվալ տախի քէթէն թօխումու, վէ 55-56 բարատան 100 չուվալ խաշխաշ, վէ գըյեէսի 32 33 բարատան 1500 չուվալ գուշ օթու սաթըլմըշ, վէ քէնտիր վէ բամուգ թօխումարը իւզէրինէ ախզ ու իթա վուգու պուլմամըշ տըր։

Պաշլըճա իխրաճաթ էմթաամըզա կէլինճէ, գըյեէսի 13-14 ղրուշտան 150 պալեա թիֆթիք սաթըլմըշ, վէ մէվրուտաթը կէչէն հաֆթալար միսէլու մուհիմմ օլմաեան խալը իւզէրինէ տախի պիր միգտար մուամէլէ օլմուշ տուր։

Պունտան մատա գըյեէսի 97 ղրուշտան 8 սանտըգ թէլքէլ Սամսիա, վէ 95 ղրուշտան 13 սանտըգ եէնի մահսուլ կէ յվէ քի ճէման 21 սանտըգ ապֆիօն, վէ գըյեէսի 4 ղրշ. 30 բարատան 38 չուվալ Գայսէրիէ ճէհրիսի, վէ գըյեէսի 21-23 ղրուշտան 10 չուվալ պէեազ Գալայճըգ, վէ 22 ղրուշ 30 բարատան 12 չուվալ պէեազ Նիյտէ քի ճէման 22 չուվալ քիթրէ, վէ գըյեէսի 5 ղրուշտան 150 պալեա տախի Ատանա բամուղու սաթըլմըշ, վէ իբէք բիեացասընտա հէման հիչ ախզ ու իթա վուգու պուլմամըշ տըր։

Իսբիրթօլարա կէլինճէ, գուրագլըզըն իմթիտատընտան Նաշի Թունա նէհրինին պաղը նօգթալարընտա սէյր ու սէֆէր գապիլ օլմատըզընտան, բիեացամըզա Մաճարիսթան իսբիրթօսու մէֆգուտ օլուպ, պու հաֆթա զարֆընտա վիրուտ իտէն 30 վարիլ Օլատօլֆգա վէ Սութէնքի պէհէր 24 վէ 25 գըյեէսի պիր լիրաեա սաթըլմըշ տըր։

Դանթարիէ էմթաասընտան պու հաֆթա զարֆընտա 700 չուվալ գահվէ վիրուտ իտիպ, 200 չուվալը պէհէր 100 գըյեէսի 10,50-12 օսմ. լիրասընա օլմագ իւզրէ էլտէն չըգարըլմըշ, վէ թըրիէսթէ չէքէրի մէվրուտաթը 1,400 չուվալտան իպարէթ իսէ տէ, պէհէր չուվալը մարգա վէ տէեէրինէ կէօրէ 101-122 ղրուշա 1700 չուվալ սաթըլմըշ, վէ վիրուտ իտէն 1100 չուվալ Ռուս չէքէրինտէն 100 չուվալը 100-101 ղրուշա օլարագ սաթըլմըշ, վէ 124 ղրուշտան 1000 չուվալ տախի Բանկոն բիրինճի էլտէն չըգարըլմըշ, վէ Ֆիեաթընտա հիչ թէպէտտիւլաթ կէօրիւլմէեէն կազ վէ մում իւզէրինէ ըէվաճը ախզ ու իթա վուգու պուլմուշ տուր։

* * *

Ադքա-Շամ տէմիր եօլու սահիպի իմթիեազը Մ. Բէլլինկ՝ պիր շիրքէթ թէշքիլ իլլէտիկինի թիճարէթ վէ նաֆիա նէզարէթինէ իխպար վէ շիրքէթին նիզամնամէի տախիլիսինի տախի թագտիմ իլլէմիշ տիր։

Միւմաիլէյհ Մ. Բէլլինկին թահթը իմթիեազընտա պուլունան չըմենտիֆէրին պիր խաթթը ասլի վէ իչ շիպէտէն, վէ մէճմուի պօյունուն 270 քիլօմէթրօտան իպարէթ պուլունտուղու չայեանը գայտ ու թիզքեար տըր։

185 քիլօմէթրօ օլան խաթթը ասլի միւմքին օլտուղու գատար մէվճուտ պուլունան թարիգի թաագիպ իտէրէք Շամը չէրիֆի Ադքաեա բապթ իտէճէք տիր։

Հաֆա շիպէսինին պօյու 15 քիլօմէթրօ, Հօրան հուտուտունտա վագը Նավա շիպէսինին պօյու 4 քիլօմէթրօ օլաճագ, վէ Հէսպիտաեա տախի պիր շիպէ ինչա իսիլճէք տիր։

(Թիճարէթ օտասը ղազէթասը)

Սապահ ղազէթասընը պու պապտէ մէվսուդ օլտուղունու պէեան իթտիկի թահգըգաթա կէօրէ, Մ. Բէլլինկին Նաֆիա Նէզարէթինէ թագտիմ իթտիկի նիզամնամէի տախիլի կէչէնտէ թէաղիպ վէ թասսիպ օլունմուշ, վէ ֆագաթ Մ. Բէլլինկ Լօնտրաեա կիթտիկինտէն, Տէրիսատտէթ ավտէթլէ կմգա իթմէսի մագամը ալիի նէզարէթտէն քէնտիսինէ պիլտիրիլմէքլէ, ավտէթինտէ էմրի թաաթի իճրա օլունտուգտան սոնրա, նիզամնամէնին իթմամը մուամէլաթը զըմնընտա Ատիլեէ նէզարէթինէ կէօնտէրիլէճէք տիր։

ԶԸՐՀԼԸ ՊԱԼՕՆ

Մէտէնիլեէթ թէրագգը իթտիքճէ հարպ վասրթալարը տա շայեանը հայրէթ սուրէթտէ իքմալ օլունուեօր։

Սէյեահը մէշհուր Մ. Սթանլէյին Աֆրիգաեա կէօնտէրիպ, օրատա իսթիմալ իլլէտիկի թօքուն միճիտի պուլունան Մ. Մագսիմ, թագերիգի հավա վասրթասրյա հավատա հարէքէթ իտէր պիր զըրհլը իճատ իթմիշ օլտուղունու վէ պու զըրհլընըն հէման 2500 քիլօկրամ աղըրլըզընտա վէ 53 քիչի իսթիապընա քիֆաեէթ իտէճէք պիր վիսաթտա պուլունտուղունու տէրմիեան իլլէմիշ տիր։

—

ՏԷՆԻԶ ԴԱԶԱՍԸ

Օգոստոսուն 28ինճի կիւնիւ Ինկիլթէրրա միսթէմիլեաթընտան Ավսթրալիանը Մէլպուրն լիմանը աչըգալրընտա Ինկիլթէրրաեա միթէվճհիհէն հարէքէթ իթմիշ օլան Իզպի վաբօրու Սէյտանիտէն Մէլպուրնա կիտէն կամպկիր վաբօրույա միսատէմէ իտիպ կամպկիր վաբօրու զարգ օլմուշ տուր։ Մաղրուգ օլան կամպկիր վաբօրունտա 36 եօլճու իլէ 37 թայֆէ պուլունտուղունտան, տէրհալ սանտալար էնտիրիլիպ, վէ ճան գուրթարան սիմիթլէրի տէնիզէ աթըլըպ էմրի թախլիսէ միսարաաթ օլունմուշ իսէ տէ, պիր գաչ գատընը վէ չօլուգ չօճուգ զարգ օլմուշլար տըր։

—

ՏՕԳԹՕՐ ԳՕԽՈՒՆ ՎԷՐԷՄ ԻԼԱՃԸ ՎԷ ՎԷՐԷՄԼԻ ՀԱՅՎԱՆԱԹ

Տօգթ. Գոխ թարաֆընտան իճատ իտիլմիշ օլան վերէմ իլաճընընն նէվի պէնի պէշէրտէն վերէմ իլլէթի միւտհիշէսինէ տիւշար օլանլար իւզէրինտէ հասըլ օլան մուզիրը նէթիճէլէր՝ մէզքիւր մուալիճէնին ինսանլար իւզէրինտէ թէճրիպէ իտիլմէմէսի լիւզումունու հիսս իթտիրմիշ, վէ պու սէպէպլէ իլք զուհուրինտ, մէտէնիյէթ ալէմինտէ էբէյիճէ վէլվէլէեէ սէպէպ օլմուշ պուլունան պու մուալիճէ՝ պիրտէն պիրէ մէյտանը թէճրիպէտէն գալտըրըլմըշ տըր։

Կէրչի տօգ. Գոխ քէնտի քիմեասանէսինէ չէքիլէրէք, պու իլաճընն իչէ եարաեաճագ պիր հալէ կէթիրիլմէսինէ չալըշմագտա իսէ տէ, պու չալըշմասընընն ինսանլար իչին Ֆաիտէլի պիր նէթիճէեի միւնթիճ օլուպ օլմաեաճաղը չիպահէլի տիր։ Անճագ պաղը թապիպլէր, պու իլաճընն հայվանլար իւզէրինտէ թէճրիպէպսիլէ մէշղուլ օլուպ, պունտան Ֆաիտէլի պիր նէթիճէ չըգմըշ օլտուղունու պու քէրրէ էվրօբա զապէթալարը պէեան իսիհօրլար։

Վէրէմլի հայվանաթընն էթինի եէմէք՝ վերէմ խասթալըզընընն ինսանա սիրաեէթինի մուճիպ օլաճաղընա տաիր հէքիմիերէ իթթիֆագը սրա հասըլ օլամամըշ իսէ տէ, պէյն էլ աթըպպա չուճիհէթճէ իթթիֆագ վար տըր քի, օտա, վերէմ միւպթէլա օլան հայվանաթընն էթինտէն զիեատէ սիւալէրինին ինսան վէ հայվանա մուզիրը օլաճաղը մատտէսի տիր։ Կէչէնտէ Լօնտրատա ինիգատ իտէն սըհհիեէ գօնկրէսինտէ պու ճիհէթ մէվզուի միւզաքէրէեէ գօնուլարագ, զօեուն վէ սըղըր կիպի հայվանաթընն սիւալէրինին գայնատըլմագ. սըղընն իչիլմէմէսի լիւզումունուն թավսիեէսինէ պիլիասսա լիւզում կէօրիւլմիշ տիր։

Պաղը աթըպպա թարաֆընտան իճրա գըլընան թէճրիպպէրը նէթիճէսինէ կէօրէ, վերէմէ միւպթէլա օլտուղու մազնուն պուլունան հայվանաթընն սիւսիւ իլէ պէսլէնէն հայվանաթտան եիւզտէ 70 ի մէզքիւր միւտհիշ իլլէթին գուրպանը օլարագ վէֆաթ իթմիշլէր տիր։ Պախուսուս վերէմ իլլէթի սիւտ վերէն սըղըրլարտա տահա զիեատէ զուհուր իլլէտիկինտէն, պունլարընն կիւզէլճէ մուայեէնէսիլլէ սիւալէրինի իչմէքտէն խալգա պիր կէօնա մազարրաթ կէլմէմէսինի թէէմին իթմէք լիւզումու հիսս օլունմագտա իքէն չիմտիեէ գատար պու իլլէթին իպթիտալարընտա վիճուտինի անլամագ միւմքին օլամաեօրտու. պու քէրրէ իսէ տօգթ. Նօգար նամ զաթ տօգթ. Գոխուն իլաճընը իսթիմալ իլէ, սըղըրլարընն վերէմլի օլուպ օլմատըգլարընը քէստիրմէք թարիգինի թէճրիպպէ իթմիշ, վէ պու թէճրիպպէսինտէ մուվաֆֆագ օլմուշ տուր։ Մալիմ տիւր քի, տօգթ. Գոխուն մուալիճէսի վերէմլի օլան պիր ատէմէ չիրինկա իտիլինճէ հէրարէթի վիճուտիեէ տէրհալ 40-41 տէրէճէեի պուլուեօր. քէնտիսինտէ զերէմիլլէթինտէն էսէր օլմաեան ատէմլէրտէ իսէ, իլաճրն պու կիպի թէէսսիրաթը հիչ կէօրիւլմէզ վէ եախսա ճիւզի կէօրիւլիւր։

Իչթէ պու իլաճընն իչպու խասսէլերի սըղըրլարընն տախի վերէմլի օլուպ օլմատըզընը եէկնտզարտա թայեին իթտիկինտէն, պունտան սոնրա սիւտիւ աընընպ իչիլճէք օլան ինէքլերէ տօգթ. Գոխուն թիւպերքիւլին տէնիլէն մուալիճէսի չիրինկա իտիլինճէ, հայվանտա չիտտէթլի պիր աքսիլամէլ վիճուտէ կէլճէք օլուր իսէ, վերէմլի օլտուղու անլաշըլըպ, պինաէն ալէյհ սիւտիւնիւ իչմէք թէհլիքէտէն խալի օլամաեաճաղը անլաշըլարագ, հայվան քէսիլճէք տիր։

ՍԱՐՐԱՖԻԵԷ

—

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Գալաթա 14 հոկտ.

գ. ումումի 12 հոկտ. գաբ.	19	03
գ. 14 հոկտ. աչըլ. տուպլը	19	03½
Իունիֆիեէ գաբ.	——	
Սէրի Ա. Ա. Իսթիգրազ	41	10
« Բ. Բ.	21	15
« Գ. Գ.	19	03
Բումէլի չըմէնտըֆէրի	60	
Ագչէ Ֆայիզի	07	00
Բաբոր	40	00
Հէվալէսիզ	35	00

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի Ժէնէրալ	8	00
Իսթանպոլ պանգասը	5	35
Սօսիէթէ Ժէնէրալ	4	15
Թրամվայ	5	82½
Սօսիէթէ Օթթոման պանգասը	4	22

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրուշտան	Ղր.	Բր.
Պէեազ Մէճիտիեէ Ֆարգը	107	10
Մէթալիք »	99	10
Պէշլիք »	101	20
Ալթըլըգ	102	00
Ինկիլիզ լիրասը	109	00
Ֆրանսըզ ալթունու	87	08
Բոլ	89	30
Գրէմից ալթունու	51	15
Գարպոն գայմէսի	8	75
Թահվիլաթը Օսմանիէէ	70	17
Թահվիլաթը Օսմանիէէ	70	20

ԷՐԲԷՔ ՎԷ ԳԱՏԸՆ ԻԶԻՆ ԲԷՐՈՒԲԵԱՐ ՍԱԼՕՆՈՒՆ

ԵՕՐԿԻ ՎԷ ՕՏԻՍԻԱ

Պէյ օղլունտա ճատտէի քէպիրտէ Գոնգօրտիա թէաթրօսու իթթիսալինտէ, Կլավանի սօգաղը գարշըսընտա Ն՝. 329։

Իզմիտօր բէրուքեար տիւքքեանընըն գատիմ Լմէքտարլարընտան Եօրկի վէ Օտիսիա, պալէատէ Նուէմբրօլու մահէլտէ միւքէմմէլ պիր բէրուքեար տիւքքեանը քիւշատ վէ թէէսսիս իթթիքլէրինտէն, թէշրիֆէ բաղպէթ պուեուրաճադ զէվաթըն հէր վէճհէյէ մէմնուն գալաճագլարը իլան օլունուր։

Սաչլար՝ Պրէսան, Գարա վէ Էնվալ ուսուլտէ քէսիլտիկի կիպի, փամիլեա վէ չօճուգ սաչլարը տախի քէսիլիր։

Նէվիճատ ուսուլ իւզրէ սաչ, սագալ վէ պըերգ պօեասը, վէ նէվիճատ իլաճ իլէ սաչլարտա պուլունան քէբէք թէմիզլէնիր։

523 Ն՝ ԳԱԹԱՐ

Պէհէր հաֆթանըն հէր կիւնլէրի հարէքէթ խտէր։

ՍԹԱՍԻՕՆԼԱՐ			Ս.	Տ.
Վիէննա	ապհ.	Վիսուլ	8	00
Պուտապէշթ	ագշ.	»	2	40
Պէլկրատ	ագշ.	»	10	55
Նիշ	ապհ.	»	5	50
Սպէֆչէ	Ապհ.	Հարէքէթ	10	20
Պուեանօֆչէ		»	10	55
Պուգօֆչէ		»	11	52
Բրէչօվա		»	11	40
Թապանօֆչէ		»	12	03
Գումանով		»	12	37
Հաճճալար		»	1	13
Իւսկիւպ		Վիսուլ	1	49
		Հարէքէթ	2	01
Զէլէնիքօ		»	2	37
Քէօբրիլիւ		Վիսուլ	3	20
		Հարէքէթ	3	50
Վէնից-Կրատսքօ		»	4	20
Գիօվօլօրադ		»	5	70
Տէմիրդաբու		Վիսուլ	5	37
		Հարէքէթ	5	52
Սթրումնիցա		»	6	26
Միրիվէչ		»	6	35
Կէվկէլի		»	7	19
Կումանճէ		»	7	51
Դարասուլու		»	8	01
Սամթօվա		»	8	24
Թօբսին		»	9	01
Սէլանիկ	Ագշ.	Վիսուլ	9	35

ԻԼԱՆ

Մապէյնի Հիւմաեուն տիշ թապիպի օլուպ, ճիւմլէճէ մալիւմ օլան Կրիկոր Զամի էֆէնտի տիւքքեանընը Պէյօղլունտա Թընէլ մէյտանընտա Մաեէր մաղազասընըն գարշըսընտա 2 նիւմէրօլու խանէեէ նագլ խտէրէք, գու ֆըրսաթ իլէ մէղքիւբ տիւքքեանընա տիշ թէպապէթինէ միւթէալլիգ էվրօբաքեարի օլարագ էն ճէտիտ ալէաթ վէ էտվաթ վէ մուալիճաթ ճէլպ իթմիշ օլտուղունտան, աղրըեան տիշլէրին սէրիան վէ քեամիլէն միւտավաթը, վէ կէրէք տիշլէրին վէ կէրէք տիշ քէօքլէրինին պիր կէօնաղրը հիսս օլունմագսըզըն քէօքիւնտէն իխրաճը, վէ պօշ տիշլէրին ալէթ ուվի եա ագ ալթուն վէ եա սայիր մատէնի նաթ իլէ իմլասը, վէ խաֆիֆլիկկյէ պէրաալէր տաեանըգլըզը, վէ թապա տիշլէրէ պէնզէմէսի ճիհէթլէ, էվրօբաճա չէօհրէթ գազանմըշ վէ էն միւքէմմէլ ատտ օլունմագտա պուլունմուշ օլան գաուչու նամ լասթիքտէն վէ եա ալթունտան օլարագ էն ճէտիտ ուսուլ իւզրէ բէգաալէթ օլունամաեաճագ տէրէճէտէ ալէս տիշ իմալի, վէ զարարսըզ իլաճլար իլէ տիշ թաթիրի զըմիրնտա տիւքքեանընա կէլէճէք օլան զէվաթըն քեաֆֆէսի սիւրաթ իլէ վէ քեամիլէն նալէի միւրատ օլաճագլարը վէ թապիպի միւմաիլէյհ հէր կիւն սապահլէրն ալաֆրանկա սաաթ 8 տէն իթիպարէն եօլէտէն 9 սաաթ սօնրաեա գատար վիզիթա գալուլ իթտիկի՝ քէսիր բէշ ֆրանգ միւշթէրիլէրինէ իլան օլունուր։

ԳՐՕՆՏՕՐՖՏԱ

ԲՐԻԷՆՅԷՍ ՍԹԷՖԱՆԻ ՆԱՄ ՄԱՏԷՆ ՍՈՒԼԱՐԸ

Էվվալզը գուտրէթտէն հասըլ օլմա, վէ գանա սէրինլիք պախշ իտէն ազգաշինլի մատէն սուլարը պիլ խասսա էսնայի թասամտէ իսթիմալ օլունուր։

Իշ պու մատէն սուլարը նէֆէս պօրուլարըյլա միտէ վէ մէսանէ խասթալըգլարընը տէֆ իտէր։

Արշիտուգ Ռոտոլֆ հազրէթլէրի պու պապտէ պէր վէճհի աթի շէհատէթտէ պուլունմուշ տուր։

«Իշթե Գրօնտօրֆտան ալնա մատէնի սոռնոռ սոռֆրամըզտան հիչ քսրբ օրմազ»։

Պու գումբանեա Ավսթրիատա ԳԱՐԼՍՊԱՏ գուրպինտէ Գրօնտօրֆուն ալգամինլի մատէն սուլարընընը սահիպի իմթիեազը տըր։ Տէրիսաատէթտէ Սայիտիեէ խանընտա 19 վէ 20 նիւմէրօլարտա Թիւրքիանընն ումումի Աժանսը։

Պաշլըճա էճզա թիւճարլարը, էճզախանէլէր, օթէլլէր վէ լոգանթալարտա տախի սաթըլըր։

Իշպուռ 1891 Յուլիս 2/14 տէն իբթիպարէն, եէնի էմրէ տէկիրն

ՍԹԱՆՊՈԼ — ԷՏԻՐՆԷ — ՊԷԼՕՎԱ ԽԱԹԹԸ

ՍԹԱՍԻՕՆ		Սիւրաթ գաթար Նիւմէրօ 2	Եօլճու գաթարը Նիւմէրօ 4	Միւխթէլիթ գաթար Նիւ 52
		Բաղ. իրթ Բէնչչէն.	Հէր կիւն Հարէքէթ խտէրլէր	
		Ագշամ	Ագշամ	Սապահ
Սթամպոլ	Հարէքէթ	7 20	8 15	7 50
Գում-գաբու.	»			8 8
Եէտի-գուլէ	»			8 22
Մարմարա-քէօյ	»			8 39
Այիսթէֆանօ	»			8 52
Քիւչիւք-Զէքմէ	»			9 3
Սպարթա-գու	»			9 47
Հատրմ-քէօյ	»		9 46	10 23
Զաթալճա	»			11 6
Դապագճա	»	9 50	10 46	11 45
Սինէքլի	»			12 51
Զէյթէնլիքօ-քէօյ	Վիսուլ		12 02	1 33
	Հարէքէթ		12 04	2 0
Զօրլու	»	11 50	12 17	2 50
Մուրատլը-Քէօբ	»			3 38
Սէիտլէր	»			4 9
Լիւլէ-Պուրկազ	»	Սա. ճոմ.	2 19	4 49
Պապա-էսքի	»	1 55	2 51	5 35
Բավլօ-քէօյ	»			6 16
Ուզուն-քէօբրիւ	»		3 57	7 5
Գուլէլի-Պուրկ	»		4 15	7 47
Ուրլի	»			8 13
Էտիրնէ	Վիսուլ	4 14	5 9	9
				Ագշամ
				Միւխթ. Ն՝ 132
				Հէր կիւն Բէրշէ մպ մատտա
				Սապահ
Էտիրնէ	Հարէքէթ	4 19	5 19	5 50
Գաատը-քէօյ	»			6 42
Մուսթ.-բաշա	Վիսուլ	5 15	6 15	7 32
	Հարէքէթ	5 20	6 30	7 52
Հարմանլը	Վիսուլ	6 4	7 12	9 10
	Հարէքէթ	6 9	7 27	9 27
Թըրնովա	Վիսուլ		7 51	10 10
				Սապահ
				Միւխթէ լիթ գթ. Ն՝ 134
				Հէր կիւն Բէրշէ մպ. մատտա
				Ագշամ
Թըրնովա Սէմէնլի	Հարէքէթ		8 1	10 45
Գայանըգ Խաս-քէօյ	»		8 38	11 44
Եէնի-մահալլէ	»		9 27	12 57
Բարաղլը	»	8 32	9 53	1 39
Խաթունիցա	»		10 20	2 14
Ֆիլիպէ	Վիսուլ	9 21	10 42	2 39
	Հարէքէթ	9 31	11 2	3 14
Թաթար-Բազարճըգ	»		11 58	4 40
Սարըմպէյ	Վիսուլ		12 23	05 11
	Հարէքէթ		12 24	Ագշամ
Պէլօվա	Վիսուլ	11 10	12 43	
		Սապահ	Ագշամ	
		Սվ. ճմ.		
Սոֆիա	Վիսուլ	3 8 Ագ	4 29 Ա.	
Նիշ	»	8 20 Ագ	10 4 Ա.	
		Զր. ճմ.ի.		
Պէլկրատ	»	2 45 Սպ	4 48 Ս.	
Պուտապէշթ	»	10 5 Սպ	1 25 Ա.	
Վիէննա	»	3 15 Ագ	7 15 Ա.	
Իւսկիւպ	»	Զր. ճ.ի.	1 49 Ա.	
Սէլանիք	»		9 35 Ա.	

ՍԹԱՍԻՕՆ		Սիւրաթ գաթար Նիւմէրօ 1	Եօլճու գաթար Նիւմիրօ 3	Միւխթէ լիթ գթր Նիւմէրօ 123
			Հէրկիւն Հարէքէթ	Հէրկիւն Բշ. մատ
Սէլանիք	Հարէքէթ		6	
			1 49	
Իւսկիւպ	»	Բզ.ի.Բր.	8	
Վիէննա	»	8 23		
		Սվ. ճու.	2 40 Ա.	
Պուտապէշթ	»	2 35 Ս	10 55 Ա.	
Պէլկրատ	»	9 30 Ս	5 44 Ս	
Նիշ	»	3 20 Ա.		
Սոֆիա	»	9 00	12 16	
		Զր.ճ.ի.Ր Սապահ	Ագշամ	
Պէլօվա	Հարէքէթ	12 40	3 57	
Սարէմպէյ	»		4 15	6 0
Բազարճըգ	»		4 42	6 45
Ֆիլիպէ	Վիսուլ	2 12	5 35	7 51
	Հարէքէթ	2 17	6	8 25
Խաթունիցա	»		6 21	8 59
Բարաղլը	»	3 08	6 47	9 52
Եէնի-մահալլէ	»		7 12	0 44
Խաս-քէօյ	»		8 1	11 59
Թըրնովա	Վիսուլ	4 55	8 35	12 43
				Գաթ. Ն՝ 13
				Հէր կիւն Բէ ըշէն մատտա
				Ագշամ
Թըրնովա	Հարէքէթ	5 00	8 42	1 10
Հարմանլը	Վիսուլ	5 24	9 6	1 53
	Հարէքէթ	5 29	9 21	2 55
Մուսթ.-բաշա	Վիսուլ	6 10	10 2	4 1
	Հարէքէթ	6 15	10 17	4 31
Գաատը-քէօյ	»			5 21
Էտիրնէ	Վիսուլ	7 09	11 13	6 10
				Ագշամ
				Գաթ. Ն՝ 51
				Հէր կիւ. Սապահ
Էտիրնէ	Հարէքէթ	7 14	11 23	6 25
Ուրլի	»			7 13
Գուլէլի-Պուրկաս	»		12 19	8 25
Ուզուն-քէօբրիւ	»		12 38	8 59
Բավլօ-քէօյ	»			9 40
Պապա-էսկի	»	9 36	1 50	10 33
Լիւլէ-Պուրկաս	»		2 18	11 10
Սէիտլէր	»			11 46
Մուրատլը	»			12 18
Զօրլու	»		3 48	1 16
Զէյթէնլիքօ-քէօյ	Վիսուլ	12 12	4 25	2
	Հարէքէթ	12 17	4 30	225
Սինէքլի	»			318
Գապագճը	»			4 9
Զաթալճա	»	1 57	6 11	4 50
Հատրմ-քէօյ	»		6 47	5 51
Սպարթա-գուլէ	»			7 17
Քիւչիւք-չէքմէճէ	»			7 06
Այսթէֆանօ	»			7 18
Մարմարա-քէօյ	»			7 43
Եէտի-գուլէ	»			7 57
Գում-գաբու	»			8 6
Սթամպոլ	»	4	8 15	8 5
			Սապա	

Ալթընտա չէկիլի օրան ագրգալարը։